

ՍԱՐՄԱՆՔ ՀԱԽԱՏՈՅ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻՈՅ

ԳՐԵԱԼ ՆԵՐՍԻՍԻ ԿԱԹՈՒՂԻԿՈՍԻ ՀԱՅՈՅ

Ի ԽՆԴՐՈՅ ԱՍՏՈՒԱԾԱՍԽՐ ԹԱԳԱԽՈՐԻՆ ՀԱՌՈՄՈՅ ՄԱՆՈՒԵԼԻ

ԹէՊէՏ եւ աղքատութիւն մտաց եւ բանի ոչ առաջ թոյլ ի բարձրադոյն-սրն քան զմեզ համարձակել ձեռնարկութիւն, արկանել ի համատարած ծով գիտութեան ձերոյ բաժակաւ միով ջուր բանիք՝ որպէս յաւելուած, կամ յեթե-բականզ հուր խմաստից՝ ի գուգնաբեայ մերոյ նշողից հանձարոյ. ասկայն ինքնակալ թագաւորութեանդ հրաման՝ որ ի ձեռն մեծի պարատանդ ծառայի, առ մեր հասեալ նուաստութիւն, տալ զրով զհաւատոյ մեր զաւանութեան բան, համարձակութիւն ետ տկարութեանս մերոյ: Բայց եւ աստուածային հր-բաման հրամայէ տալ ամենայնի՝ որ խնդրիցեն, յորոյ ունիցի ոք ի մեծամեծ-աց կամ ի փոքրունց. եւ եթէ ամենեցուն տալ օրէն է, քանի՛ եւս բարձրադու-նին ամենայնի: Վասն որոյ եւ մեք այսոքիւր համարձակեալ ասցուք սակա-ւուք զլրումն խնդրոյն, ոչ նորազոյն ի մէնջ հիմնարկութեամբ, այլ իրբեւ ըդ-շինուած ինչ ի պատուական եւ յանձախելի ի հրոյ նիւթոց ի վերայ հիման Ա-ռաքելոց եւ Մարգարէից եւ ուղղափառ վարզապետաց. ոչ ճարտարութեամբ բանից՝ յորս եւ ոչ կրթեցաք ունել, այլ ճշմարտութեամբ Հոգւոյն որպէս ծա-նուցաւ մեզ յունողացն զնա. ոչ զէերձուածողական խաւար ինչ ծածկելով կեր-պարանեմք զրանս յուսով ուղղափառութեան, որպէս եւ կարծիմք յոմանց ըդ-նոյն ախտացելոց, այլ զոր ունիմք յաներեւոյթ ուղունջ, զնոյն խօսիմք եւ երե-ւելիս զրով՝ վկայութեամբ մտաց մերոց եւ սրտից տեսողի Հոգւոյն որ զամե-նայն քննէ եւ զատի:

Եւ քանդի բաւական զերբեմն տուեալն ի խնդրոյ աստուածասիրին՝ զորս եւ ընթերցայք, աւելորդ վարկանէաք կրկին զրել բան վասն միոյ եւ նո-րին խորհրդոյ, զիտելով գասացեալն թէ՝ առաւելութիւն բանի պատերազմող է լոելեաց: Բայց զի ձերով հրամանաւ պնդադոյնս պահանջեաց թղթարեր սուրբ թագաւորութեանդ ի մէնջ, ոչ ընդդիմացաք հրամանին, այլ յաւելաք եւ զայս եւս ի նոյն, որպէս զի յերկուց եւ յերից կրկնարանութեանց հաստատեսցի բա-նին ճշմարտութիւն իրբեւ վկայիւք. զոր եւ սկսանիմք տատի, ուստի սկսանելն արժան է:

Ասսուվանիմք որպէս ուսաք ի հարցն որրոց՝ զշօր յատկութիւն ա-սանձնաւորութեանն՝ անծին եւ անսկիզբն, եւ զմրզւոյ ծնունդ անսկզբնակա-նին Հօր՝ անեղապէս եւ անժամանակ. եւ զշողւոյ զզիսումն և ելումն և արտա-քը առաքումն ի Հօրէ անձնաւարար:

Հայր ասի Հայրն՝ վասն պատճառ զոլոյն Որդւոյ ծնրնդեան եւ Հոգ-ւոյն ելողութեան. եւ Որդին՝ Որդի, ոչ յազազս ախտաւոր ինչ նիւթականաց՝ որպէս կարծեն կոյրքն մաօք, այլ զի ի ընութեանէ Հօր՝ եւ ոչ արարած է, սա-կայն յեղանակ ծննդեանն անհաս է յարարածոց. կոչի եւ Միածին, զի ոչ այլ ոք յառաջ քան զնա կամ յետ նորա՝ ծնունդ Հօր. ասի եւ Բան, քանդի անախ-տարար է ծնունդն ըստ օրինակի մերոյս բանի՝ որ ծնանի ի մտաց :

Եւ ոչ նախ Հայր եւ ապա Որդի, որպէս հոսանուած եւ սերական ընու-թեանս է օրէն. այլ որպէս յաւիտենական է Հայր, յաւիտենական է եւ Որդի

քնդ յաւբանականին Հօր, և մշտնջենաւորակից նմին ի սկզբանն եւ հատարուծին ժաղման արեդական նմանելով ճառապայթից : Զի որպէս՝ ոչ նախ արեգակն եւ ասպա լոյս, այլ ի միում ժամանակի երեւին երկոքիոն, այսովէս եւ լոյս Արդի ի լուսոյ Հօրէ ժաղեալ եւ ընդ նմին մշտնջենաւորեալ : Եւ որպէս ոչ փառք առանց լուսոյ եւ ոչ պատկեր սուանց նախառապի, նոյնապէս եւ ոչ Հայր առանց Արդւոյ եւ ոչ Արդի առանց Հօր, զի նա է լոյս փառաց եւ նկարապիր էւ ամենն նորաւ . քանզի փառք է Հայր, եւ փառացն լոյս՝ Արդի, սկզբնամիոյ է Հայր, եւ պատկեր աներեւութին Աստուծոյ Հօր՝ Արդի. փառն որոյ՝ Համարոյ եւ արարչակից զաւանեմք զորդի Հօր :

Խոստովանիմք եւ զՀողին Սուրբ ճշմարտապէս Հոգի Աստուծոյ. եւ ոչ յաղագ համանունութեանն համեմատեմք զնաւ արարածական Հողուց, որպէս եւ ոչ զմին եւ զբութեամբն Արդի Հաւասարիմք չնորհօք որդւոց Աստուծոյ. քանզի Աստուծոյ անուանելովն Հոգի՝ բաժանի յեղականաց Հոգւց :

Յառաջ եկեալ յանկղբնականէն Հօրէ՝ անսկզբնարար անձնաւորութիւն կատարեալ, անիմանալի եւ անձառ յէից զորով. բատ էտիշեանն պատճառի՝ առ ի Հօրէ մխայոյ, իսկ ըստ ունեակութեան եւ չնորհարաշխութեան՝ հաւասարապէս Հօր եւ Արդւոյ, ըստ տսիլոյն Արդւոյ յազագս նորին Հոգւոյն. «Ոչ եթէ յանձնէ ինչ խօսի, այլ յիմմէ անտի առնու եւ պատմէ. զի ամենայն որ ինչ Հօր է՝ ասէ, իմ է»: Ոչ սկիզբն ունելով ժամանակի եւ ոչ փոփոխումն այսայլութեան՝ ըստ արարածոց. քննող անքննելի խորոցն Աստուծոյ, եւ յայտնի՝ անյայտից խորհրդոց նորաւ. էտակից Հօր եւ Արդւոյ՝ ըստ մշտնջենաւորութեանն, եւ փառակից եւ կցորդ արարչութեան՝ ըստ Համազօր եւ Համապատի զորոյն :

Խոստովանիմք եւ զերիս զայս անձնաւորութիւնն ի մի աստուածութիւն ժողովեալ եւ միաւորեալ. ոչ յայլ ընութիւնս բաժանեալս ի միշեանց, ըստ Արփոսի՝ արարած եւ ժամանակ ի ներքս մուծանելով, այլ մի ընութիւն, մի տէրութիւն, մի գորութիւն, մի փառք ամենասուրը երրորդութեանն հաւասարեալ ճանաչեմք: Եւ ոչ զարձեալ Հօրէականին ճետեւողի Սարէի լիբէացւոյ ձայնակցելով՝ զերիսն ի մի հաւաքել անձնաւորութիւնն, այլ ըստանեմք անրաժանարար եւ միւրեմք որոշմամբ՝ ըստ ուղղափառ Հարցն զաւանութեանն: Քանզի երիս զաւանեմք զանձինս, եւ ոչ առաւել կամ նուազ քան զերիսն, եւ ընութիւնն մի՝ եւ ոչ յերիս բաժանեալս ըստ անձնաւորութեանցն. որպէս եւ ծանեաւ եկեղեցի ի սերովրէիցն սրբարանութեանց՝ զերիս սրբանցութիւնն ի մի հաւաքելով տէրութիւնն և Աստուածութիւնն: Եւ ոչ փառն զի Հայր անձին է եւ Արդի ծնունդ եւ Հոգին բղիումն, զանազանի ի միշեանց եւ ընութեանն, քանզի ընութեանը ի միշեանց եւ ընութեամբ. որպէս եւ ոչ Աղամ եւ Սէթ եւ Եւու, զի ոմն անձին է եւ ոմն ծնունդ, և միւնն՝ թէտէսն ոչ ծնունդ՝ այլ յԱզամայ, բաժանին այսու ըստ ընութեան: Ոչ ոմն յերից համապատուացն մեծ ի ընութենէ, քան ընդ որս կարգեցաւն. զի թէպէտեւ մեծ ասացաւ Հայր, յազագս պատճառին է մեծ եւ ոչ փառն ընութեանն, քանզի ընութեամբ Հաւասարակից է Արդւոյ եւ Հոգւոյ. եւ ոչ յառաջազոյն նորագ զորով աստուածութիւնն Հօր և առ սակաւ սակաւ յետ ժամանակի եկեալ ի լրումն, որպէս թէ երրեմն յորժամ ոչ էր Հայր՝ ոչ ունելոյտ զմիրդին, եւ ոչ իմաստուն՝ ոչ էրիլոյտ ի ծոց խը զիմաստութիւնն, և ոչ գորաւոր՝ յազագս ոչ լինելոյտ ընդ նմա դորութեանն, քանզի՝ «Քրիստոս է Աստուծոյ գորութիւն եւ Աստուծոյ իմաստութիւն», ըստ Առաքելոյ. եւ ոչ քանաւոր՝ եթէ ոչ էր Բանն ի սկզբանէ առ Աստուած, ըստ Յովհաննու. եւ ոչ ընդունակ կենդանութեան՝ եթէ էր երրեմն յորժամ ոչ էր առ նմա Հոգին կենդանուրար: Այլ է Հայր՝ միշտ Հայր, անիմոփոխելի ունելով յինքեան դրանն եւ զզօրութիւն եւ

զիմաստութիւն եւ զիմանութիւն . եւ Որդին՝ Որդի յաւիտենական առ ի Հօրէ եւ ընդ Հօր միշտ . եւ Հոգին սուրբ՝ մշտնջենաւոր Հոգի Աստուծոյ եւ առ Աստուծուծ : Հայր պատճառ , եւ Որդի եւ Հոգի ի պատճառէն անժամանակարար եւ առանց պատճառի : Հայր ոչ սկսեալ յումեք , եւ Որդի եւ Հոգի սկսեալք ի Հօրէ , այլ յառաջ քան դժամանակ եւ զբնութիւն՝ արարիչ զուով ընդ Հօր՝ ժամանակի եւ որոց ընդ ժամանակաւ իմանալի եւ զգալի արարածոց՝ յանզոյից ածեալք ի զոյութիւն :

Խոստովանիմք զմի յերից անձնաւորութեանց Որդի՝ կամաւ Հօր եւ Հոգւոյն՝ աւետեօք հրեշտակապետին Գարրիէլի իջեալ յերկիր՝ զոր արարն եւ ուր էրն միշտ եւ նախախնամէք , եւ մնացեալ աննուուազ՝ ուստի էջն . բովանդակեցաւ յորովայնի Կուսին անբովանդակելին արարածոց , յորմէ առեալ զմերս մեղանչական եւ ասպարկանակիր բնութիւն՝ զհոգի և զմիտու և զմարմին , խառնեալ միացոյց ընդ անմեղ եւ անապական բնութեան իւրոյ , եւ եղեւ նոքօք մի եւ անրաժանելի , փոփոխելով ոչ զբնութիւն մարմնոց յանմարմնութիւն , այլ ըդմեղսնչական մարմինն յանմեղութիւն եւ զապականացուն յանապականութիւն եւ զմեռեալն յանմահութիւն , յորմտ կամեցաւ ամսիովիոս ի միաւորութեանն պահելով զաստուածային եւ զմարդկային էութիւնն , ինսամսեայ ժամանակի յզացմամբ ծնեալ ի Կուսին , անխախտելի կուսութիւն ծնողին մնալով : Եւ նոյն ծնեալն ի Հօրէ անմարմնաբար՝ ծնաւ ի մօրէ ըստ մարմնոյ , եւ որդին Աստուծոյ եղեւ որդի մարդոյ , ոչ ոմն Աստուծոյ որդի , եւ ոմն մարդոյ , զմին որդի յերկուս բաժանելով որդիս , ըստ Հայհայութեանն Նեստորի : Քանզի Բանն ոչ ի մարմին բնակեցաւ , այլ թանձրացաւ ի մարմին . ոչ փոփոխմամբ , այլ միաւորութեամբ . եւ ոչ ի Կուսին արգանդի արարչազործութեամբ թանձրացոյց իւր մարմին՝ ըստ չարափառաց ոմանց ասելոյ , այլ ի Կուսին ա՛ռ մարմին . ոչ օստար ի նմանէ , այլ ի նորին բնութենէ . և ոչ առ աչօք իբրեւ ընդ խողովակ ինչ անցեալ՝ ըստ Եւտիքեայ եւ Համախոհից նորին , այլ ճշմարտապէս մարմին բղդեցեալ ի զանգուածոյն Աղամայ՝ նոր խառնմամբ եւ սքանչելի խառնուածով , օրինակաց զերադոյն զոլով ամենայնի : Քանզի արարչի ընդ արարածոյ ոչ եղեւ ի սկզբանէ խառնումն եւ միաւորութեանն , փոքր ինչ միայն եւ ոչ ամենայնիւ Հոգւոյ եւ մարմնոյ համեմատի չարախառնութեան՝ Աստուծոյ ընդ մարդոյ միաւորութիւնն , որպէս եւ Գրիկոր Նիւսեայ ի բնութեանն զիրս՝ ի բանն որ յազագս Հոգւոյ եւ մարմնոյ միաւորութեանն , ասէ . «Վկայէ այսոցիկ Պորփիրոս՝ Հակառակ Քրիստոսի չարծող զիւրն լեզու , վասն զի Հօրագոյնք ին թշնամեաց վասն մեր վկայութիւնք , ոչ մի ինչ ունելով զմարանութիւն : Այս Պորփիրոս , ասէ , յերկրորդում բանին զրէ այսպէս . — Ոչ է ասելի թէ էութեան իբրէ անհնարին է լինել ի լրումն այլ էութեանն , ընդ ալլում լինել եւ զիւրն ամբողջ պահելով , զմեծարդունութիւնն իւր ոչ փոխելով , այլ փոփոխելով զնա մերձաւորութեամբն յիւր ներգործութիւնն : — Եւ ասէ զայս մասն միաւորութեան Հոգւոյ եւ մարմնոյ : Իսկ եթէ ի վերայ Հոգւոյ յազագս անմարմնութեանն՝ ճշմարիտ է բանս , ո՞քափ եւս առաւել ի վերայ բանին Աստուծոյ՝ յաւէտ անբազատարար եւ ըստ ճշմարտութեան անմարմնոյն :

Եւ մեր այսոցիկ Համաձայնեալ Հաւատամք , եթէ Բանն որ եղեւ մարմին ըստ Յովհաննու , ոչ ի մարմին փոխեցաւ՝ զիւրն կորուսանելով բնութիւն , այլ ընդ մարմնոյ միացեալ՝ եղեւ մարմին ճշմարտապէս , եւ մնաց անմարմին՝ որպէս էրն ի սկզբանէ . ոչ այլ ոմն մարմին եւ այլ ոմն անմարմին , այլ մի եւ նոյն Քրիստոս է մարմին եւ է անմարմին , մարմին՝ ըստ մարդկութեանս զոր առ , եւ անմարմին՝ ըստ աստուածութեանն զոր ունէք : Եւ նոյն տեսանելի եւ անտեսանելի , շօշափելի եւ անշօշափելի , ժամանակեայ եւ առանց ժամանակի ,

որդի մարդոյ եւ որդի Աստուծոյ, Համագոյ Զօր ըստ աստուածութեանն և Համագոյ մեկ ըստ մարդկութեանս : Ոչ ոմն եւ ոմն այսոքիկ, այլ մի էռութիւն եւ մի անձնաւորութիւն՝ ի յերկուց բնութեանց ի մի Քրիստոս միացելոց անշը-փոթելի եւ անբաժանելի միաւորութեամբ : Եւ թէպէտեւ մարդկային միտք ար-կարանան յայսոսիկ, զի ի վեր է քան զբութիւն, այլ աստուածային զօրու-թեանն ոչինչ է անկարելի . զի թէ Հոգի եւ մարմին արարած գոլով Աստուծոյ՝ կարէ լինել յերկուց Հակառակացն մի բնութիւն, և ոչ մի ի նոցանէ կորուսանէ զիւրն էութիւն ի միութեանն, քանի՞ արդեւք է կար եւ հնար ամենազօր բնու-թեանն Աստուծոյ ե՛ւ լինել մարմին ե՛ւ մնալ անմարմին, խառնիլ ընդ հղականի մարդոյս բնութեան եւ պահել անփոփոխ զանեղական բնութիւնն որ ի Զօրէ :

Եւ որպէս խոսուովանիմք յերկուց բնութեանց մի լեռլ, եւ ի միուռ-րութեանն ոչ կորուսեալ գմի ոք ի յերկոցունցն, այսպէս եւ զկամսն ոչ այլ եւ այլ ասեմք, որպէս թէ աստուածային կամքն Հակառակ լինել մարդկայնոյն կամաց, եւ կամ մարդկայինն՝ աստուածայնոյն, այլ ի միոյ էութենէն կրկին եղելոյ կամաց՝ ըստ այլ եւ այլ ժամանակի, երբեմն աստուածային՝ յորժամ զաստուածութեան կամէք ցուցանել զգօրութիւն, եւ երբեմն մարդկային՝ յոր-ժամ զմարդկութեանն կամէք յայտնել զիսոնարհութիւն : Եւ այս ոչ Հակառա-կութեան, այլ անձնիշխանութեան են ցոյցք . զի ոչ եթէ մարդկային կամքն զաստուածայինն բոնադատէր՝ որպէս եւ ի մեղ, զի կամք մարմնոյն ցանկայ Հակառակ հոգեւոյն, այլ մարդկայինն՝ աստուածայնոյն հետեւիւր կամաց . զի յորժամ կամէք եւ թոյլ տայր, յայնժամ զիւրսն կրէք մարմին, որպէս եւ ի փորձութեանն՝ յետ քառասնօրեայ պահոցն լրման, ասպա կամհցաւ թոյլ տալ բնութեան մարմնոյն՝ քաղցնուլ : Զի թէպէտ եւ ա՛յլ ասաց զկամս Զօրն եւ ա՛յլ զիւրն ըստ ասացելոյն՝ «Ոչ որպէս ես կամմի» այլ որպէս զու» . Համակամու-թեան է այս ցոյցք՝ որպէս Որդւոյ առ Հայր, եւ ոչ Հակառակութեան . զոր յայտ առնէ եւ յայլում մայրի մասն յատուկ աստուածութեանն եւ ոչ մասն մարմնաւորութեանն . «Ինչ ես յերկնից, ոչ զի զկամս իմ արարից, այլ զկամս Զօր իմոյ» . եւ իջեալն ի յերկնից, յայտ է թէ՝ անմարմին աստուածութիւնն էր, եւ ոչ մարմին՝ զոր ա՛յլ յետ իջեանելոյն յերկիր : Եւ ըստ աստուածութեանն զիա՞րդ Համարձակի ոք բաժանել զկամս Որդւոյ ի Զօրէ, և ո՞ր են կամք Զօրն՝ ինքն ցուցանէ Որդին . «Այս են կամք Զօր իմոյ՝ ասէ, զի ամենայնի՝ որ Հաւա-տայ յիս, տաց զիեանն յաւիտենից» : Արդ՝ Զօր կամքն են տալ Հաւատացելո-ցըն յՈրդի զիեանն, եւ Որդւոյ չե՞ն կամք . այսոքիկ մանաւանդ զհամակամու-թիւնն եւ ոչ զընդդիմադրութիւնն ցուցանէ՝ ըստ Աստուածարանին Գրիգորի . քանիքի «Յասեին, ասէ, Որդւոյ առ Հայր, եթէ ոչ ի կամքս եղիցին, այլ քոյզ, որ է իմս, յայտ արար թէ՝ իւր եւ Զօրն մի են կամք» : Զի թէ ամենայն՝ որ ինչ Զօր է, Որդւոյ է, և որ ինչ Որդւոյ՝ Զօր, յայտ է թէ՝ եւ կամքն Զօր՝ կամք են Որդւոյ, եւ կամք Որդւոյ՝ կամք Զօր :

Բայտ կամացս օրինակի զոր ասացաքս, ի միոյ անձնիշխան կամաց աստուածութեանն երկուց լինել անհակառակարպ՝ աստուածայինն եւ մարդ-կայինն, Հաւատամք եւ ներգործութեանն նոյնուն լինել՝ աստուածայնոյն եւ մարդկայնոյն ի միաւորութեան անդ, ոչ զրարձրագոյնսն՝ աստուածութեանն միայն տալով առանց մարմնոյն եւ ոչ զիսոնարհագոյնսն՝ մարդկութեանն առանձինն առանց աստուածայնոյն . զի թէ այսպէս ոչ էր, զիա՞րդ ասիւր՝ Որ-դին մարդոյ յերկնից իջեալ, կամ Աստուած խաչեալ, եւ արիւն Աստուծոյ լր-եալ : Այլ միոյ անձնաւորութեան զերկոսին զայսոսիկ խոստովանիմք, երբեմն որպէս զիստուած՝ զաստուածայինսն ներգործելով, եւ երբեմն որպէս զմարդ՝

զմարդկային, զոր յայտ առնեն եւ տնօրէնութեան նորա գործք ի սկզբանէն մինչեւ ցկանարումն : Քանդի թէ յղացաւ որպէս զմարդ, այլ ի Հոգւոյն Արրարոյ՝ որպէս զԱստուած : Ծնաւ ի կնոջէ որպէս զմարդ, այլ ի կուսէ եւ զկուսութիւն ծնողին անապական պահէլով յևս ծննդեանն՝ որպէս զԱստուած : Թրիանացաւ ութօրեայ որպէս զմարդ, եւ Երարծ զթրիանութիւն մարմնոյ, եւ ուսոյց զթրիանութիւն որտի՝ որպէս զօրէնսդիր թրիանութեանն : Ընծայեցաւ քառասոնօրեայ ի տաճարն որպէս զմարդ, եւ վկայեցաւ ի Սիրէօնէ որպէս զԱստուած արձակող կուպելոց : Փախեաւ ի Հերովդէէ որպէս զմարդ, եւ փախոյց զմուրութիւն կոսցն յԵղիպտոսէ որպէս զԱստուած : Մկրտեցաւ ի Յովհաննէ որպէս զմարդ, այլ զմեցս Աղամայ լուաց մկրտութեամբն, եւ ի Զօրէ եւ ի Հոգւոյն վկայեցաւ որպէս զԱստուած : Փորձեցաւ նոր Աղաման որպէս զհինն, եւ յազթեաց փորձողին որպէս սաեղծիչ Աղամայ, եւ ետ իշխանութիւն որդւոց Աղամայ՝ որպէս զԱստուած կոխել զգօրութիւն թշնամւոյն : Քաղցեաւ որպէս զմարդ, եւ զբիւրս կերակրեաց ի սակաւ հացից որպէս զԱստուած : Մարտաւեցաւ որպէս զմարդ, եւ զծարաւ կոչեալով կը համարէի որպէս զմարդ, եւ կենաց առ ինքն արրուցանել զծուրն կենաց որպէս զԱստուած : Վաստակեցաւ ի ճանապարհի որպէս զմարդ, այլ հանգիստ եղեւ աշխատելոց եւ ճանրարեռանց մԵղօք քաղցր լծովն եւ փոքրովի բեռամբն որպէս զԱստուած : Ննջեաց ի նաւին որպէս զմարդ, եւ զնաց ի վերայ խորոցն եւ սաստեաց հոգմոյն եւ ծովուն որպէս զԱստուած : Ետ հարկս որպէս զմարդ, այլ ի բերանց ձկան նորաստեղծ սատերս որպէս զԱստուած : Ազօթէր բնդ մԵր եւ վասն մեր որպէս զմարդ, եւ ընդունէր ընդ Զօր իւրում զազօթս ամենեցուն որպէս զԱստուած : Արտասուէր վասն սիրելոյն որպէս զմարդ, եւ զազարեցուանէր զարտասուս քերցն յարութեամբ եղջորն որպէս զԱստուած : Հարցանէր, ո՞ւր եղիք զՂազարսո՞ որպէս զմարդ, եւ յարուցանէր ճայնիւ զչորեքօրեայ մեռեալն որպէս զԱստուած : Վաճառեցաւ զիւրադին որպէս զմարդ, եւ զնեաց դաշնարհ մեծադնի խրով արեամբն որպէս զԱստուած : Եղեւ անխօս որպէս զորոջ առաջի կարչի բառ մարդկային բնութեանն, այլ բան է Աստուածոյ ի սկզբանէ՝ որով երկինք հաստատեցան ըստ աստուածային բնութեանն : Բեւ ենեցաւ ի փայտի ընդ աւազակն որպէս զմարդ, այլ զլուստորն խաւարեցուանէր եւ զաւազակն ի զրախոն մուժանէր որպէս զԱստուած : Քացախ արր եւ լեզեաւ կերակրեցաւ որպէս զմարդ, այլ զջուրն ի զինի փոխեաց և դառնութեամբն որպէս զմարդ : Մեռաւ մարդկային բնութեամբն որպէս զԱստուած : Ճաշակեաց ի մահուանէ մարմնով որքան ինքն կամեցաւ՝ որպէս զմարդ, եւ ելոյծ մահուամբն զմահ որպէս զԱստուած : Ոչ ոմն մեռեալ եւ ոմն լուծիչ մահու, այլ ինքն մեռեալ եւ ինքն կենդանի եւ կենդանարար մեռելոց . քանզի մի եւ նոյն Քրիստո՞ մարդ զորով բնութեամբ մահանացու, եւ Աստուած զորով բնութեամբ անմահ :

Ոչ ի յերկուս բաժանեալ կառ ի յերկուց միացեալ բնութեանն, որպէս թէ ոմն չարչարելի եւ մեռեալ՝ եւ ոմն անչարչարելի եւ անմահ, այլ միաւորեալն յերկուց ընդդիմակացն եւ մի լեռն՝ կրէր զերկարանչիւր հակառակացն դիիրս, մարդկային բնութեամբն զչարչարանն եւ զմահ, եւ աստուածային բընութեամբն զանչարչարութիւն եւ զանմահութիւն : Զի նա որ մեռեալն եղեւ մարմնովն, նոյն կենդանի էր աստուածութեամբն . եւ որ չարչարեալ, նոյն էր անչարչարելի . եւ որ քրտնեաց յերկիւղէ, նոյն ընկրկեաց եւ զյարուցեալոն ի յերաց . եւ որ փոքր մի քան դհրեշտակս խոնարհեալ՝ զօրացաւ ի հրեշտակաց :

զօրացուցանէ զարարածս ամենայն . Եւ որ արարիչ գոլովի էիցս բառ աստուածութեանն ընդ մեզ . զոր եւ քարողիչք Բանին քարոզեն՝ Աստուած եւ մարդ կատարեալ , զերազոյն միութեամբ միաւորեալ՝ քան զհոգի եւ զմարժին : Զի մարդ կայինս ոզի ի ձեռս Հօր տանդեալ՝ բաժանեցաւ ի մարմնոյն , բայց աստուածութիւնն անբաժանելի մնաց յերկոցունցն . քանզի էր միացեալ ընդ բանականի հոգւոյն՝ յորժամ էջ առ հոգիսն որ ի դժոխս , եւ էր անմեկնելի ի մեռեալ մարմնոյն՝ որ ի զերկզմանի անդ , ոչ մասնաւորաբար , այլ առ երկոսնան : Վասն զի՞ նոյն որ ի ծոց Հօր՝ եւ յորովայնի կուսին , յաթոռ փառաց՝ եւ ի մսուր . ընդ աջմէ Հօր՝ եւ ի խաչին , ի քրովրէս՝ եւ ի զերկզմանի . զի լի են երկինք եւ երկիր փառօք նորա , յարուցեալ յերբորդ յաւուր յարութիւն մեր եւ կեսնք , ել յերկինս՝ ուստի ոչ երբէք պակասեաց : Եւ զայ զարձեալ միւսանգամ՝ յարուցանել ի մեռելոց զրբնութիւնս Աղամայ , եւ զատել արդարապէս զկենդանիս եւ դմեռեալը՝ բառ հաւատոյ եւ խորհրդոց եւ բանից եւ զործոց . բարեացն եղելոց՝ զբարին փոխատրելով հատուցումն , խոկ չարացն՝ զիմիա զատասատնի տանջանացն : Եւ ինքն թագաւորեսցէ ընդ նմին թթագաւորեցելովքն յանդէտ եւ յանդախճան յաւիտենին , ծանուցեալ յայնժամ կատարելուպէս՝ զոր այժմ չափաւորապէս ընկալաք զզիսութիւն հաւատոց որ ի Հայր եւ յիլրզի եւ ի սուրբ Հոգին , որում փառք և զօրութիւն յաւիտեանս . ամէն :

Այս ինչ՝ որ յազագոյ համազոյ Երրորդութեանն եւ միստուածութեանն եւ յան տնօրէնութեան Որդւոյ , բատ մերում հաւատոյ դաւանութեան ի խնդրոյ զեհազունիուշ Համամատաց ասացեալ զուզնաքեայ ինչ բան բաւականացի առ այժմու իրեւ պատճառս տալով իմաստնոյդ , բատ իրսոտու իմաստնոյն՝ իմաստնազոյն եւս լինել :